

Համշէնի մի մասը, որոնք մինչեւ այսօր հայերէն են խօսում:

1915ին կոտորեցին եւ հեռացրին դաւանից էզիանր, Գեղանր, Դշանր, Դիցանց, Խաչարիւր, Մաղկենց, Մանց, Մացրիկ, Յիշեն, Հոդունց, Հնուտ, Նուխուշէն, Նորքադաք, Նուշինտ, Շարիստանց, Զիպոտ, Զուրընկեց, Վարիզնոց գեղերը, Սպեր գասապա, Քրիօգ եւ Օձուտ:

Հեռիական:

ԱԺԹԵՑ

(Շարունակելի):



## ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

LEHMANN-HAUP C. F., Armenia einst und jetzt. Reisen und Forschungen. II. Band, I. Hälfte. Das türkische Ost-Armenien. In Nord-Assyrien. Mit 132 Abbildungen und 2 Tafeln. Berlin, B. Behrs Verlag Friedrich Feddersen, 1926, 8°, S. XII+450+21.

Բ.

ԽԵ. գլխ. 225—245. Դ. գրքով Հեղինակը կու տայ Հիւսիսային Ասորեստանի նկարագրութիւնն ու իրենց կատարած պատմական եւ տեղագրական հետազօտութիւնները: Այս արշաւանքին գլխաւոր նպատակն էր ուսումնասիրել ուրարտեան եւ ասորեստանեան յարաբերութիւնները: Բաղէշն կը մեկնին դէպի Զէղիրէ եւ ապա Նինուէ, ուսկից (ԻԶ. գլ.) ճամբայ կ'ելլեն եւ անձրեւի պատճառաւ կ'իջեւանին եարբմջա, ուր կը զտնեն Տուկուլտի-Նինիր Ա.ի, Բարելոնի տիրողներէն առաջին ասորեստանեան թագաւորին արձանագրութիւնը: Ասկից կը յառաջանան դէպի Կալախ-Նիմրուդ, Քունովոնի «Լարիսա»ն: Հեղինակին համաձայն Քաննոփոնի յիշած Լարիսա եւ Մեսպիլա աւերակ քաղաքները կը համապատասխանեն Կալախի եւ Նինուէի, որոնք իրենց դիրքէն տոեալ արամացիներէն լուրժա = վերին եւ ուշըրիլա = ստորին կը կոչուէին: Գիշեր մը կ'անցնեն մերձաւոր արաբներու քով եւ երկրորդ օրը Հեղինակն իր խուզարկութիւնն յառաջ կը տանի Կալախ-Նիմրուդի աւերակներուն մէջ, ուր կը զտնէ պատմական Շամենական Ասորեստանի մէջ կը մասնակի աւելի եւ իբրեւ

միրամի գործունէութեան ապահով եւ ստոյդ նշաններէն մին՝ Նեբոյ կամ Նարու աստուծոյն արձանը սեպագրութեամբ մը, որուն իմաստն է. «Նեբոյ հզօր եւ վեհափառ աստուծոյն, Եսապգիլի որդւոյն, որ Կալախի Եղիդա տաճարին մէջ կը բնակի, այս արձանս չինած եւ կանգնած է, եւ կը նուիրէ Աղապնիրարի Ասորեստանի թագաւորին կեանքին եւ Շամմուրամատի, Պալատի Տիկնոջ, իւր Տիրուհւոյն կեանքին համար Բելտարսի-Իլումա Կալախի եւն. Երկիրներու կուսակալը . . .»: (Տես նաեւ Մատիկեան՝ Արայ գեղեցիկ. ՀԱ. 1922, 558:)

Այս Սեպագիր արձանագրութիւնս առիթ կ'ըլլայ բազմահմուտ Հեղինակին վերատին անդրադառնալ Շամմիրամի խնդրոյն լուծման մասին՝ (Հմմտ. Klio I [1901], 256, Անդ XV [1917], 243), թէ Շամմիրամ պատմական անձ մըն է եւ արձանագրութեանց «Շամմուրամատ»ին հետ նոյն, որ խնամակալ եղած է իւր որդւոյն եւ 5 տարի ասուրական տէրութիւնը վարած (810—805) եւ ճակատներ մղած հիւսիսային ազգերուն դէմ Մարաց եւ Ուրարտացիներու: Ինքն է, որ միանդամայն Ներոյի արձանը Բարելոնէն փոխազրած է Կալախ եւ այսու միացուցած իմաստութեամբ Նինուէ եւ Բարելոն: Ներոյի բարելական աստուծոյ մը փոխազրութիւնը Շամմուրամի կողմանէ հաւանական կ'ընէ Շամմուրամատ ծագմամբ բարելացի համարիւ:

Հեղինակին համաձայն Շամմիրամի զրոյցը իւր ծնունդն առած է Մարաց եւ Պարսից քով եւ աստա անցած ասոնցմէ Ասորեստան եւ Բարելոն: Զարմանալի կը թուի Հեղինակին Հայոց մէջ Շամմիրամի զրոյցին դեռ կենդանի մնալը, եւ Վան քաղաքին անոր վերագրուիլը: Այս բանս մեկնել ջանալով, կ'ըսէ, թէեւ մէկ կողմանէ մատենագրական աղղեցութեանց վերագրելու ենք, սակայն այսու խնդիրը գոհացուցիչ կերպով չի լուծուիր, այս պատճառաւ միւս կողմանէ պէտք ենք ենթագրել, թէ արգէն իսկ Պարսից առաջին գերիշխանութեան ժամանակ այս զրոյցը ասոնցմէ Հայոց անցած եւ արմատ ձգած է:

Այս ենթագրութիւնն որչափ ալ հաւանական կը թուի, սակայն գժուարաւ կարելի է հաշտեցնել այս իրողութեան հետ, որ Շամմիրամի զրոյցը եւ անոր աղղեցութիւնը, կը միրամի զրոյցը եւ անոր աղղեցութիւնը, կը գրիսէ Մատիկեան, «Ինչպէս մեզի տրամադրելի ժողովրդական աղրիւրներէն ալ կը տեսնուի, տեղական եղած է աւելի եւ իբրեւ

հայ ժողովրդական առասպել տեղական ալ մնացած է» : (ՀԱ. 1923, 116) Մինչեւ եթէ Պարսիկներէն անցած ըլլար Հայոց, պէտք էր, որ պարսկական ազգեցութեան համապատասխան ընդհանուր եւ ոչ թէ տեղական բնոյթ ունենար : Միւս կողմանէ եթէ զրոյցիս հնութիւնը նկատենք, կը տեսնենք որ առաջին անգամ Խորենացին է, որ Շամիրամի կ'ընծայէ ջրանցքներն ու Վան քաղաքի շինութիւնը, այս պատճառաւ իրաւամբ կը կասկածի Մաստիկեան, թէ «Խորենացին հոս ալ իր սովորական ոճով ենթադրութիւն մ'ըրած եւ այսպէս Շամիրամի ընծայած ըլլայ Վանի ջրմուղներուն շնութիւնը : Խորենացոյ ենթադրութեամբ հնարածէն դիւրաւ կրնար այնուհետեւ ազգային նոր առանդութիւն մը ծագիլ՝ եթէ նկատողութեան առնունք այն ազգեցութիւնը, զոր Խորենացին գործած է հայ մտաւորականութեան վրայ» : (Արայ գեղեցիկ. ՀԱ. 1922, 233 էւն) :

Սակայն մեծապէս հաւանական է Հեղինակին այն ենթադրութիւնը, թէ դժուարաւ Շամիրամի զրոյցին մեծ հմայքին վերադրելի է այն բանը, որ թշնամի դերէն մեծագործի մը եւ բարերարի մը փոխուած ըլլայ, այլ պէտք է ընդունիլ թէ կանացի ազգեցութիւն մը դեր ունեցած է նաեւ զրոյցիս կազմութեան մէջ եւ այն ուրարտական : Որովհետեւ Ուրարտացիներու քով կիները մեծապէս ի պատուի էին եւ Մենուաս իւր Տարիիսա կնոջ (կամ դստեր) համար ճիշդ ջրանցքին քովկերը սիրուն պարտէզներ շինած է որոնց հետքը դեռ մինչեւ այսօր կը տեսնուի : (265) :

Կալախ-Նիմրուտ խուզարկելէն յետոյ իրենց ուզին յառաջ կը տանին հոչակաւոր նգուր ներքնուղին ուսումնասիրելու համար ուսկից կ'անցնին Արքելա եւ կ'ուղղուին դէպի Ռովանդուզ : Հերիր-Բատաս գիւղէն մի թիջ հետու կը զանեն բլրան մը վրայ 1<sup>1/2</sup> մետր մարդաշափ քանդակ մը, որ ըստ երեսութիւն խաղտիսական գործ մը ըլլալ կը թուի . սակայն տիպը, զգեստը եւն նման հատական քանդակներուն : Այս իրենց գիւտերու նշանաւորներէն մին է : Մեզի համար ալ թանկագին հնութիւն մըն է, մանաւանդ այնու, որ քանդակին ներկայացուցած գլխանոցը դէպի թիկունք երկարող 4 ծովերով զարմանալի նմանութիւն մը կը ցուցնէ Ծոփաց արքաներու թագին եւ ապարօշին հետ, զոր Բաբելոն հայկական քագ կ'անուանէ (Ե. Բաբելոն, Les Rois de Syrie, d'Arménie, էջ 210 տիստ . 29, թիւ 1—7) : Այս նմանութիւնը չեմ կարծեր որ պատահական ըլլայ, կարելի է գուցէ իրարու հետ աղերսի մէջ դնել, սակայն անդրագոյն քննութեան կարօտ է այս բանս եւ Հեղինակին ուշադրութեան կը յանձնենք :

Հերիր-Բատասէն յառաջանալով կը կարեն Ռովանդուզի կիրճն ու կը դիմեն Սիղեկան : Մինչեւ վերջերս ընդհանրապէս կ'ընդունուէր, թէ Նինուէէն եւ Արբելայէն կարելի էր մեծ բանակով Ռովանդուզ հասնիլ, եւ նոյնպէս Ուշնուէն դէպի Ռովանդուզ տանող Կելիշինի անցքը կը նկատուէր Ուրմիան Ասորեստանի կապող գիծը : Սակայն այս ուղեւորութեամբ այս եղբակացութեան կը յանդին, թէ անկարելի է Ռովանդուզ հանող կիրճէն մեծ բանակով անցնիլը : Կելիշին-անցքը հաղորդակցութեան գիծ մըն է Հայաստանի հետ Վան-Բաշկալա-Դէր (Ս. Բարթողիմէոս) Դիզէ-Նէր-Ռովանդուզ ճամբով եւ նաեւ Ուրմիա լճին հետ, սակայն Ռովանդուզի վրայէն դէպի Ասորեստան եւ նաեւ հակառակէն՝ այդ կիրճը հաղորդակցութեան ուղի չէ : Այս պատճառաւ զարմանալի չէ, որ Մուծածիր Ասորեստանի աւելի մօտ ըլլալով հանդերձ ուրարտական գերիշխանութեան ենթակայ էր (284.)

Իէ. գլ. Տոպզաւէի Կոթողը . էջ 288—345 : Իրենց արշաւանքէն յառաջ փորձեր եղած էին այս արձանագրութիւնը ուսումնասիրելու, սակայն անորոշ եւ թերի էին, ուստի բուն գիտական խուզարկութիւնը վերապահուած էր այս արշաւանքին : Գրեթէ 12 օրեայ տաժանալից աշխատութեամբ այս բանս կը կատարեն մանրամասն քննելով եւ ճշգրիտ օրինակներ հանելով : Տոպզաւէի այս արձանագրութիւնն իրենց հաւաքածոյին ամենակարեւոր յիշատակարաններէն մին կը կազմէ : Կոթողը ըստ Հեղինակին, թէ եւ իւր նախնական վայրը կը գտնուի սակայն ամբողջ չէ, վերի մասը բոնի եւ գիտամամբ եղծուած է, եւ այն հաւանարար հին ժամանակ : Թէ ո՞վ է այս արարքին հայկակել՝ այս երկլեզուեան ասուրերէն եւ ուրարտերէն այս արձանագրութեան ընթերցմամբ կարելի է որոշ ըսել, թէ Սարգոն Բ. կ գործն է այս : Սարգոնի ոխերիմ թշնամին՝ Ռուսաս Ա. արշաւելով Մուծածիր՝ տեղւոյն արքային Ուրգանան իրեն հետ կը կապէ բարեկամական դաշնագրութեամբ մը եւ այս առթիւ հաստատած են անշուշտ Կոթողս : Ուրգանայի անկումն առիթ կու տայ Սար-

գոնի՝ Ուրարտուի դէմ քալելու 714ին. Կոթողս ըստ այսմ կանգնուած կ'ըլլայ 715ին։ Սարգոն Ուրարտուի վրայ արշաւելին յետոյ իւր գարձն ըրած է Մուծածիրի վրայէն եւ այս առթիւ Կոթողս տեսած ծայրատած է։ Եւ այս ակնյայնի կը տեսնուի մանաւանդ այն տեղերէն, յորում հաւանաբար, աննպաստ ակնարկութիւններ կային ասորեստանեան ախոյեան արքային դէմ։ օր Հ. Առուրի յատուկ «Տէր աշխարհի» *šar kiš-sati* տիտղոսը, որ Խալդիսի տրուած է, ջընջուած է, նոյնպէս թագաւորի մը անունը։

Մեծապէս հաւանական եւ համոզիչ են Հեղինակին Մուծածիր քաղաքին տեղւոյն մասին բաժները, թէ քաղաքու Ռուսասի Կոթողին քովելը գտնուելու է, որուն վրայ ակնարկութիւններ կ'ըլլան թէ՝ այս եւ թէ կելիչինի արձանապրութեան մէջ։ Տոպղաւէի Կոթողին արեւելեան կողմը հանդիպակաց բլրան մը վրայ կը տեսնուին հին ամրոցի մը աւելակները։ Այդ բլրուը քրդերէն Schkermata կը կոչուի։ Հաւանաբար այս տեղ է հին Մուծածիր քաղաքը, որ գիրքէն դատելով անառիկ չէր կրնար եղած ըլլալ, սակայն բնակչութիւնն ի հարկին կարող էր քաղաքը ըջապատող մերձակայ անմատոյց լեռնա-շղթաներն ապաւինիլ։ Թէ իրապէս այս տեղ կը գտնուէր Մուծածիր, յայտնի կը ցուցնեն գեռ մինչեւ այսօր իրենց գոյութիւնը պահած այն երկու հին ուղիները, որոնք զՄուծածիր Վանի հետ կը կապէին եւ այսօր իսկ կարելի է որոշ չափով մը այդ ճամբաները գործածել ուղմական նպատակներու համար։ Նմանապէս այս բանս կը հատառուի Մուծածիր անուան մեկնութենէն։ ուսաշիր (ասուրերէն) կը նշանակէ օձերու ելք։ Թէ իսկապէս օձի նմանութենէն անունն առած է, կը հաստատէ Ուրզանայի շատի թանգարանին մէկ կնիքը, որուն վրայ փորագրուած է հետագայ հետաքրքրական խոռքը։ Կնիք Ուրզանայի, Մուծածիր քաղաքին արքային, այն քաղաքին, որուն բերանն օձի մը բերանին նման բացուած է չար լեռներու վրայ։ Իրապէս եթէ այդ փոքրիկ լեռնագաչուն մարդ, ինչպէս կ'ըսէ Հեղինակը, դէպի Սիդեկան ակնարկ մը նետէ, կը տեսնէ թէ ապառաժեայ հսկայ լեզու մը մինչեւ Սիդեկան կ'երկարի։ Թէ այս վերջին տեղէս եւ թէ՝ Մուծածիրէն նայողի մը անարի վիշապի մը երեւոյթը կուտայ։ Մուծածիր Վանի հետ կապուած է Մուծածիր Վանի առաջնական մասը և առաջնական մասը կ'ըսէ Հեղինակը, որուն վերջին տեղէկութեանց կը հակառակի եւ թէ՝ աշխարհագրական յարաբերութեանց չի համապատասխաներ։ Bitlisէն — Տօրտ բանակի համար ճամբար գոյութիւն չունի։ Բաց աստի Տօրտէն Մերվանէ-Մոկս այնպէս զժուարանցնելի ճամբան մըն է, որ անկարելի է, թէ Սարգոն ասկէ անցած ըլլայ եւ

Սիդեկան-Տոսպաւէ-Կելիչին-Դիզէ-Բաշկաւա-վա-վան գծով։ ասկէ միանգամայն կարելի է լսել թէ Մուծածիր Ուրարտացւոց հարաւային ծայրագաւառը կը կազմէր աշխարհագրութիւն։ Ասորեստանէն գրեթէ անհնարի ու ուղմական արշաւանք մընել Ռովանդուղուազի վրայէն, այլ հնարաւորութիւն կարհետեւալ գծով, ինչպէս Thureau-Dangin կը մատնանշէ Ninive-Maltaija-Dēhok-Daudije-Amadije-Giaraw-Wan-Mušasir։ Սարգոն այս վերջին երկրիս վրայ յարձակած ժամանակ կամ այս ճամբար գացած է եւ կամ Ուրմիա ծովուն կողմէ Կելիչինի կրծէն յանկարծական յարձակմամբ գրաւած։ Այս վերջին կը հաստատուի Սարգոնի նորագոյն տեղեկութենէն, զոր գեղեցիկ կերպով հրատարակած է Thureau-Dangin հետեւալ ախտղոսին տակ Une Relation de la huitième campagne de Sargon, Paris 1912։ Thureau-D. իւր այս գործին մէջ կը ջանայ միանգամայն այն ուղին որոշել, զոր Սարգոնի իր արշաւանքին ժամանակ կտրած է, եւ հետեւալ ուղղութեամբ եղած կը համարի Սարգոնի արշաւանքը Տաբրիզ-Sufian-Marand-Choi-Kotur-Serai. Լեման-Հ. մինչեւ այս տեղ համաձայն է հրատարակչին, բայց ասկից սկսեալ կը մերժէ անոր այն կարծիքը, որուն համեմատ Ուրարտուի սոորուոն եւ Նայիրի աշխարհին սահմանակից Uaiais կամ Uaisi երկիրը Բաղէշի կողմերը կը համարի, եւ այս մեկնութեան համեմատ կը դնէ Սարգոնի վերագրած Վանէն դէպի հիւսիս Բերկրի, ասկից Բնոււնեաց ծովուհիսիսային արեւմտեան եղերքէն Uaiais=Բաղէշ եւ ապա այս տեղէն Տօրտ եւ յետոյ Բոհտան-սուն ի վեր Մոկաց եւ Շատախի վրայէն Մերվանէ-Կոչանէս եւ ասկից Nihailtschai իհովտէն Giawar կամ Gewer-Մուծածիր։ Այսու Գewer Մուծածիրի կենդրոնը՝ եւ Մուծածիր մայրագաղաքը Dizâhi քովերը կը համարի, իսկ Կելիչին եւ Կելիդեւոր Մուծածիրի սահմանածայրը եւ այդ կոթողներն իրը սահմանաքարեր կը նկատէ։ Այս ուղին, զոր Thut. կը դնէ, ըստ Լեման-Հառուպտի անկարելի է, որովհետեւ թէ՝ Սարգոնի տեղեկութեանց կը հակառակի եւ թէ՝ աշխարհագրական յարաբերութեանց չի համապատասխաներ։ Bitlisէն — Տօրտ բանակի համար ճամբար գոյութիւն չունի։ Բաց աստի Տօրտէն Մերվանէ-Մոկս այնպէս զժուարանցնելի ճամբան մըն է, որ անկարելի է, թէ Սարգոն ասկէ անցած ըլլայ եւ

անյիշտատակ թողուցած : Վերջապէս Աաս Աայաս Սարգոնի տեղեկութեան համեմատ Ուրարտուի եւ Խուբուշկիայի մէջտեղ կը դատնուի , իսկ Խուբուշկիան անհնար է մինչեւ Bitlis Երկարաձգել , որովհետեւ առ հասարակ ընդունուած է եւ M. Streck ալ կը հաստատէ՝ «Սաքափն ապահով է թէ Հիւսիսյին սահմանը մինչեւ Բոհտանասու կամ մինչեւ Վանայ ջճին Հաքարաւային Եղերքը չէր հասնէր» : (Ա.Մ . Ծ . Հայաստան-Քրդաստան , էջ 116) : Հստ այսմ , կը հետեւցնէ Հեղինակն , անկարելի է Աայաս Բաղէշի հետ նոյնացնել , եւ կ'առաջարկէ ինքը Բաշկալան , որուն դիրքն ու ամրութիւնն ըստ ամենայնի Սարգոնի նկարագրութեան կը համապատասխանէն : Սահտալճեան Աայաս կը նոյնացնէ Վեռահաստի հետ «Celle-ci devait être , au moyen âge , la bourgade de Vitahot , située à l'ouest-nord-ouest du lac Kapoutan» . (Hist. de l'Arménie I. , p. 225) :

Սանմալճեանի այս նոյնացումը շատ հաշանական չի թուիր , այլ թէ՛ Սարգոնի արշաւանքին ընթացքը , որ Վանէն վերադարձին առաջին երկիրը կ'ըլլայ Աայաս եւ թէ մանաւանդ Ուրզանայի նամակին մէկ թանկագին տեղեկութիւնն ի նպաստ Լեման-Հատուպտի կարծիքին են : Ուրզանայ կը յիշէ ի մէջ այլոց , թէ Շահապետ քաղաքին (Աաս) Ուասիսայ , շահապետ երկրին Ուկայ (Uka-a-ai եկին , աղօրս ի տան ասուուծոյ արարին) : Արքայն գալոց է , նա յՈւասի է : (Thureau-D. Une Relation XIII եւ Սանտ . ՀԱ . 1913 , 402-403) : Այս տեղիքը ցոյց կու տայ թէ Աասի կամ Աայաս եւ Uka-a-a իրարու սահմանակից երկրներ էին , արդ ըստ իս „Ուկառնուրից բան չէ , բայց եթէ մեր պատմագրաց Ակէ գաւառանունը , (ուսկից Ակէացիք) Ս-Ս. փոփոխութեան օրինակ՝ Ուրարտու-Սարաւատ , իսկ վերջին Երկար «Հ»ն դժուարութիւն չի յարուցաներ : Եւ որովհետեւ Հեւրցմանէն (Հին Հայոց տեղւոյ անունները Ա.Մ . , ծԳ.) գիտենք թէ Ակէ գաւառը Լինչի քարտէսին այսօրուան Shivelanի տեղը կը բոնէր , Բաշկալայի ճիշդ Հարաւը , Մեծ Զարի արեւմտեան կողմը , ուրեմն մեր այս Ուկա-ա-Ակէ նոյնացումէն ինքնին կը հետեւի , թէ Աայաս պէտք է Վանի եւ Ակէի մէջ զնել , այսինքն Բաշկալայի գուցէ նաեւ Հայոց ձոր գաւառին տեղը : Այս մեկնութենէն միանգամայն կարելի է իրապէս Լեման-Հ.Փ հետ հաստատել թէ Թureauի գծած ուղին միանալ է . ուստի պէտք է Հեղինակիս մեկնու-

թեան համեմատ հաւանարար ընդունել , թէ Սարգոնի չուն տեղի ունեցած է Վան-Բաշկալա-Ուրմիա եւ ապա Կելիշինի վրայէն Մուծածիր , այնպէս որ այսու պէտք է ըստ երեւութին ժխտել Thureau-D.ի Մուծածիր = Dizäf նոյնութիւնը եւ վերստին հաստատել , թէ Մուծածիր Կելիշինի եւ Կելի-գեաւուրի Կոթողներուն մերձաւոր տեղ մը կը դանուէր : (325) :

Ինչէ՞ն կարող կ'ըլլայ Սարգոն մինչեւ Ուրարտուի սիրուն յառաջանալ , հակառակ անոր որ Ռուսաս այնչափ հզօր էր : Այս առեղծուածը Լեման-Հառուպտ 1902ին կուհ հերով ուզած էր Կիմերացւոց արշաւանքով մեկնել , այժմ Թureau-Dangin նորագոյն աղբիւրներու չնորհիւ , անկախ Լեման-Հ.Փ զայս կ'ապացուցանէ : (Une Relation , XIII-XIV) : Կիմերացւոց արշաւանքն , ինչպէս կ'ըսէ Լ. , տեղի ունեցած պիտի ըլլայ կաւկասի վրայէն Հայաստան 715/4ին , որոնց դէմ Ռուսաս կ'ելէ եւ չարաչար կը յաղթուի : Սարգոն այս առիթէն օգտուելով կ'արշաւէ Ուրարտու , ըստ Երեւութիւն առանց մէծ յաջողութեան մը , որովհետեւ միայն Մուծածիր կարող կ'ըլլայ Ասորեստանի հետ միացնել եւ նոյն քաղաքին Խալդիս եւ Բաղրարատու Ռուսասի աստուածները գերել : Ասուրական աղբիւրներու այն տեղեկութիւնը , որուն համաձայն իրը թէ այս Խալդիսի գերութիւնը լսելով է , որ Ռուսաս անձնասպան եղած է , ընդունելի չի թուիր , այլ բուն պատճառն ինքնասպանութեան , եթէ Երբեք տեղի ունեցած է , Կիմերացւոց արշաւանքը գլխաւորաբար Համարուելու է , եւ Երկրորդաբար Սարգոնինը : Իսկ թէ իսկապէս ի՞նչ վախճան ունեցած է Ռուսաս , Թիւր. D.ի հրատարակած Սարգոնի աեղեկութեան համեմատ՝ Ռուսաս «ցաւոց մէջ եղող կնոջ մը պէս անկողին ինկալ եւ կերակուր եւ բլաբելի զացաւ ինքն իրեն եւ անբուժելի հիւանդութիւն բերաւ վրան» : (Անդ 27.)

Ասկից յայտնի կը տեսնուի թէ անբուժելի ախտն ինքնակամ ընտրուած է , եւ համազօր ինքնասպանութեան միջոցներու տալրերութեամբ . թէ Վերջը սուրն ալ գործ ունեցած է , կարելի չէ որոշ բան մը սել : Բայց ամէն պարագային պէտք է ընդունիլ , որ առասպելի հետ գործ չունինք , որովհետեւ հաղորդուածը ժամանակակից տեղեկութիւն մըն է (էջ 330) :

Իսկ Ռուսասի ծագման նկատմամբ Թureau-D. յեցած վերն արդէն յիշուած «իմ Եր-

կու նժոյգներուս եւ կառապանիս շնորհիր ձեռքերս Ուրարտուն գրաւեցին», գրութեան եւ Սարգոնի հետեւեալ տեղիքին վրայ՝ թէ Արքու Ուրսայի (Ուռասասի) հօրենական քաղաքին եւ *Ri-i-a-ar* Սարդուրի քաղաքին վրայ քաղաքի, անոր շրջակայքը 7 քաղաքներ կային, ուր կը բնակէին անոր եղբայրները, որ իրեն արենակից էին, եւ որոնք լաւ պաշտպանուած էին, այս քաղաքները կործանեցի եւ գետնի հաւասար ըրի (Անդ էջ 115), կը հետեւցնէ թէ Ուռասաս նոր հարստութեան մը հիմնադիր է եւ որդի Երիսեափ: (Անդ XVIII–XIX Լեման–Հառուպտ թէեւ կը ջանայ ցուցնել թէ այդ տեղիքներէն բացարձակ կերպով չենք բոնազատուիր դիուսաս Մենուասեան հարստութենէն ջընջելու, սակայն իւր գրքին դիտողութեանց 46 ծանօթութենէն, զոր գրեթէ 10 տարի յետոյ գրած է, կը տեսնուի թէ մէտ է Թուր.ի կարծիքն ընդունելու, երբ կ'ըսէ Rusas I. schwerlich Sohn Sardurs III., sondern eines gleichnamigen Mitgliedes einer Nebenlinie (Anmerk., էջ 1, թ. 46):

Թուր.ի մեկնութիւնն աւելի հաւանական եւ ընդունելի կը դառնայ կարծեմ, եթէ ընդունինք որ ճիշդ է այն կարծիքը, եւ սխալ համարելու ալ մեծ կոռուան մը չունինք, որ Ռշտունեաց եւ Մանաւազեանց երկու հին հայ նախարարութեանց ծագումն ուրարտական կը համարի, մին՝ Ռշտունիք, սերունդ Ռուշասի եւ միւսն Մանաւազեանք ծագած Մենուասէ: (Հմմտ. Տաշեան, Ուսումն դասական. 369, Սանտալճեան յ. 413:)

Իլ. գլ. 346—450. Տոպզաւէի կոթողին ուսումնասիրութեամբ զբաղած ժամանակ Բելք Վանէն հեռագրով կը կոչուի իւր վրայ յարձակման խնդրոյն մասին եւ ասով կը ստիպուին իրարմէ բաժնուիլ: Բելք դէպի վան, իսկ Լեման–Հառուպտ Զարի վրայէն վերստին Մուսուլ կը դառնայ, բնական է կոթողին ուսումնասիրութիւնը վերջացնելէ յետոյ: Մուսուլէն կը մեկնի Հայաստան Տիգրիսի հովիտն ի վեր քայլ առ քայլ հետեւելով Բիւրից նահանջին. եւ կը հասնի Զախոյ լեռներու ստորոտը գտնուող Զա(ա)Փարան աւերակ քաղաքը, որուն՝ ՄայաՓարկինի հետ թէ գիրքին եւ թէ ճարտարապետութեան ոճին կողմանէ ունեցած նմանութենէն դատելով, Տիգրան Մեծէն հիմնուած կը հա-

մարի: ԶաՓարանէ դէպի Բարիլ–Միդիասու ՄայաՓարկին–Լիջէ ըրած ուղեւորութեան մասին արդէն Ա. Հատորին մէջ խօսած ըլլալով (էջ 367—500), այս վերջին 391—450 էջերը կ'օգտագործէ իւր առաջին հատորին մէջ յայտնած զանազան կարծիքները — Նվրկերտ = Տիգրանակերտի նոյնութիւնը, յունական արձանագրութեան Պապի ըլլալը, Բոշատի քանդակին մեկնութիւնն եւն — նոր խուզարկութեանց եւ քննութեանց չնորդիւ մասսմբ ուղղելու եւ աւելի եւս ամրապնդելու, որոնց մասին մտադիր ենք առանձին յօդուածով խօսելու:

Հ. Պ. Տէր-Պօղոսիսսան

CAROLUS CLEMEN: *Fontes historiae religionis aegyptiacae* (Pars V). Collegit Theodorus Hopfner. Bonae in aed. A. Marci et E. Weber, 1925, էջը 709—932.

Առաջիկայ հատորը եգիպտական կրօնի աղբեկներուն վերջին մասը կը կազմէ: ՀԱ.Ի ընթերցողներուն արդէն ծանօթ է նախորդ հատորին բովանդակութիւնը (ՀԱ. 1925, Սեպտ.-Հոկտ., էջ 512). իսկ այս հատորն անով մասնաւնդ աւելի կարեւոր է, որ 390 հեղինակներէ — յոյն եւ լատին — քաղուած տեղիքներու մանրամասն ցանկումը, այսինքն նիւթերու եւ անուններու այբբենական ամփոփոյքը կ'ընծայէ, մանր նախադասութիւններու մէջ կրկնելով հատուածներու բովանդակութիւնը եւ իւրաքանչիւր նախադասութեան կից նշանակելով նաեւ իջահամարները:

Հատորիս մէջ հեղինակներու շարքը կը բանայ Johannes Malas (sub Justiniano script.) ու կը փակէ Censorinus (anno 238 p. Chr. n. scrispsit):

Գերմանական աշխատասիրութեան յատկանշականն եղող մանրախոյզ ճշգրտութիւնն այս գրութեան մէջ ստուգիւ զգալի է:

Այս մատենաշարը պիտի ճոխանայ տակաւ՝ բարելական, կեղտական, հնդկական ու սլաւական կրօններու հյոյն եւ լատին աղբեկներու հրատարակութեամբ:

Հ. Պ. Վ.

